

卷之三

8 арх. квадратн. п. ф. в. Фасады башни 180 кв.
» Фасады палат » 100 кв.
1. Квадратные п. ф. Фасады » 90 кв.
» Частные палат » 50 кв.
Несколько квадратных палат и башни 50 кв.
Квадратные палаты и башни 100 кв.
Много квадратных палат и башни 150 кв.
Много квадратных палат и башни 200 кв.



L n U. Q. h P

ՔՈՂՈՔՆԻԿՆ ԱԶԳՈՅԻ ԲՈՒԺՈՒՐՈԿՆ ԵԿ ՏԵՏՈՒՆՈՒ

ԿԱՍՏՈՒՂՄԱՆԴԻ 28 ՕԳՈՍՏՈՒ

•РУДО•РУГУ•

У б 2 к У У б 8 1-0" б

Դարտ ս Նշանաւոր քաղաքա-
կենիներէն մէկը, Օսմաններն հայուր-
թիան ամենէն մեծ պայտօնեայն՝ որ
քանի սուրբէ ՚ի վեր այս լիդարձակ-
երկրին երաւաններն իբ ձեւ.քը բրո-
նած, իբ զօրուոր եւ ընդարձակ հան-
ճարավն սնար բազգը. Կը ոնսրինեց
ոչ եւս է :

Նրեք ամիսէ ի վեր կուրծքի հի-
շանդութենէ բանուած, հակառական
բարեր կը պարագին միշտ իր վրայ. ա-
մանք անցուց կը համարէին իր բուժու-
մը ունահք ուլ կուտակինթէ պապա-
պէս առ սզբանալու վրայ եր իւ քի-
արէն Բ. Կուռն երթուլ պիտի ուները
Դմբաղջորար հիշանդաւթիւնն օր-
քան զոր կը ծանրանար, խշափափի
բորբոքում կարծուածը թաքերու հի-
շանդութիւն մ'եր սրայ գեմ բժշկո-
կան ամիսն հնարք անցօք էին.

1815 ին Տնած էր ոյս տկանուոր անձը : 15 տարեկան հոսանքին մէջ Բ. Դրուն թարգմանիչներու դիւանին տշկեցութեան ընդունուած էր ու շիտ փաշտիք ինաւոք : Զօրս տարի հնա վարժուելէ ևսեւ, Անմետ մէթհի քննի մ'ամիս վերը, Դըպրըպը Մէտ փաշան տիզն անցաւ, եւ ո մ'եռըր նո այ փախելով Մէջ Բիշովի փաշան Մ'եծ Խոպրը ու սուհաւու Առոր օրով Այլի փաթողիմաթի ժողովին նախադաշտ և անեցու :

փաշոյին հետ վեհենառ դնոց երկրորդ
քարտուղարի պաշտօնով՝ 1835 ին կ-
Պօլիս գառնարդվ հետեւեալ տորբին
Բ. Դրան առաջին թարդ ման անուա-
նեցաւ. և 1838 ին Լանարտի գե-
պանարան խորհրդական և յետոյ
գործադրանուար անուանեցու. իր պաշտ
որանը՝ թէշիս փաշան՝ ոյն ժամանակի
արտաքին դործոց պաշտօնեալ լնի-
լով. Ասի է քիչնարին Միւսովէշար անուա-
նեցաւ. 1841 ին նորէն Լանարտ գրր-
կուեցաւ գետպանի տոտքանաւ. և
երեք տարիէն տեսքի հօն կեցաւ.
1844 ին կ. Պօլիս կանչուեալով հետովէ-
տէ Մեծ Ժողովին անուան, արտաքին
գործոց առաջամանակի պաշտօնեալ
և Պէտիկնի եղաւ. 1846 ին թէշիս
փաշան Մեծ Եսպարքու լննելով. Ասի
է քիչնարին արտաքին դործոց պաշտօն-
եալ անուանեցաւ միւշիւս թեւան տո-
տքանաւ. 1852 ին երրորդ թէշիս փա-
շան Եսպարքութենէ հրուտ արեցաւ.
Ասի փաշան Մեծ Եսպարքու անուա-
նեցաւ. և իր մուերիմ բարեկամ նիւ-
շտ է քիչնարին ալ արտաքին դործոց
տոտքանաւ անուանեցաւ.

Գոնի մ'ոմի՞ հօրքը՝ կղմիրի կու-
սակուլ անուանեցու, եւ քանի մ'ոմ-
ուն հրաժարեցաւ 1554ին Թրուսովի
կրուտակալ անուանեցու, եւ քանի մ'ոմ-
մուն ետքը և Պայտ կրտնչուելով հետո ըս-
տեմէ թանգիմամի խորհրդին նախառ
պահ եւ արսաքին դրույց պաշտօն-

թ. Դրան ներկայացուցիչ եղաւ պիտի նայի գեսաբնաժողովին մէջ, և այս պաշտօնը կտարելէն եռեւ Մհծ եղուապրդ վախճանեալ Աստուծեամբն պէտքն այրի Թագում է, իսկ կըտսեը զեռ ամսորի է :

Դուստրի վախճանեալ Աալոհետամին
պէտք այրի Թուայտ է , իսկ կըտերը
զեռ ամուրի է :

卷之三

այս ծանուն հանդ ու ցեալը մարդունից
փաքք եւ Նիհար եր, կանոնապ եւ
մասին կ գէմքով իւ պայծառ ու քաջ-
զըր աշերով իր վարձունքն ու ձեւե-
րըն ու համեստ եւ վիճերու եին որ
մինչև չու օրիցը երեսով անեին.
իսաւեցաթեու մէջ խօսելէ աւելի
ու ու

մարկ ըսեն կը պղիք Յակայի տրոգ-
եւ կրոսի խելք մ' ունէր, եւ մեր ժա-
մանուկի ամենէն ընտիր պրադեմը կը
համարուեր թուրքերէնի մէջ. Պազ-
զիերէնն աղ դրեթէ իր մարենի չնզուն
պէս գիրութեամբ եւ փոյելապէս կը
դրեր իր բնաւորնթեան վրայ աւելի
ընդուրքակ տեսումքիւն մ' ըսել լուսդ-
րական յօդուտծի մը տօնմաններէն
անդ ին անցնիլ է. սակայն կըսենք թէ
իր գրութեան արժանիքը կամ անպա-
տեհութիւններն ինչ որ ալ, եղած լի-
նին, իրեն հետ կը մեռնին : Ինք ԿԸԿ-
ՐԵ Մը շուներ, եւ աշակերտներ ալ
չիմաղուր : Զենք կարծեր նաեւ որ իր
կրուտոն ոչ անդարձանելի ինչ
ինչպէս որ կինդանութեան ժամանա-
կը առջորութիւն եղած էր յեղիշելի
իրեն պէս կարող եւ պարկեցա մար-
դիկ կուն, եւ կընան նոյնչափ ին լըսպ
եւ անիլ քաջութեամբ գործադ-
բեր մեր գորոտն եւ մեր Երկրի ովե-
տոյից առուել յարմորազ ոյն ինը-
հուրդներ, բաց իր ետեւէն չմաղուր
պանզիսի մէկը որ կարենայ զինքը
դերավանցել ամեկառա ու զդութեան
եւ հայրենոսիրա թիոն մասին, եւ
իր որոյ բարեմասնութիւնց համար
մէ՛ բարիկամք եւ թէ սասորը իր Ա-
շատակը պիտի պատուեն :

• 5' U.S.L.W.

•մէ ևս Մհեծ Եպարքութիւն հիւանդան պատճեան ալիբրէն ի վեր անբռնչեց

կը համարու եր և Հռովդական թիւնն
ալ սպազէն ընտեղոցած եր անոր մա-
հուան գ տպափորին , բայց եւ ոյնպէս
անոր մահուց ոյժը խոր տպառութիւնն
է բրու . վասն զի թիւստու փաշոյի
մահու ընէն 'ի միք կառավարութեան

բոլոր բնեւը միախակ կը կրէր, և ա-
մեն մարդ անսառդ էր թէ կը յա-
ջորդին օրով դարձեցն ի նշ դարձուած
պիտի առնուին, վասն զի չէին
դիտեր թէ զի՞ն. Առ վճանին ընալու-

շատ բազմուղիմի եւ շատ սեղամ ալ
կնճռոտ են Ֆիւտո փայտի մնանն-
ին և առ ալ կը վրխցու Եւ որ Ասքի
փաշան մրոյնակ Մեծ Սպարառու եւ
արտաքին գործոց պաշտօնաց մեջով
բենին տակ լընկել, զրիթէ կը զար-
հուրեր մարդ տեանելով այն աստիճան
իհար տես մ' ոյնչափ թիւ մ' ստան-
անձ Բայց այն ակար երեսովին ներ-
քիւ արթուն ժիշ խորառես եւ հընա-
րազնու մրաք մը կրայ գլխուորութէո
օտար տէրութեանց հետ յարաբերու-
թեանց մէջ ար ձիւքին յոյտնի ե-
ղած են Այս նկատմամբ Ասքի փա-
յտին կրուար զժաւառ կընաց
գործանուիլ

• Տայց որչափ մեծ լինի տապին
պղղոսնէի մը սազմողը կամ հանեա-
ըը . մորդի հային կարգութիւնները
ստէման անին . Աւասի ոյէտք չէ
զարմանալ՝ Եթէ Ասպի փաշան իր մը-
տառորական կարսղութիւններն ար-
տաքին բարձրականութեան կնճռուո-
եւ . գժուազին հոգերան նուիրած ա-
տեն՝ ներքին գուծերը քիչ մը նեզու-
միւն կրիցին . Աղջերուն տիմածու-
թիւն ընել պարախաք, բայց մեռեց ալ-
ճյուղութիւն իօսիլ . ըստ դովթէուն
Այս առածին վրայ յենը կըսենք իմ
Տաղովորքը շընկերոցաւ միշտ այն
գովիսոններուն որ կը տրուէք այն եր-
կու ամբանուոր անձանց . որք թէշիտ
վաշայի մահու ընեն՝ ի վիր զբենէ
միշտ իրենց ձեւքն ունեցան կառա-
փարութեան երասմները . Առոյդ և
որ մի ծ զեղծումներ դրօնուեցան եւ
կը դորձանին դու առաջ մէջ ի վայս
ժողովրդին եւ . կառ ավարութեան
առանց յանցաւ որները պատճոյ եւ
մինչեւ իսկ պաշտօնանկութեան երիշեց
անհնարիւ . Օմանցիները չին կինար
հուռունութիւն տալ այն առանց զա-
տաստանի աքսորանաց . որք բազում
ընաւանիք վշտազնեցին Յամանցիները
կըսենք . վասն զի տննց միայն զ պան
այն անգատառան իրաւութիւնները .
Նմանապէս կը յառին որ բազմաթիւ
արժանառուոր անձինք զսրծերէ հեռու
րանուեցան .

Այս դիմուլով թիւններով հանգերձ
պէտք է ճանչն ին Սարի փաշան
Թօւրից արտօնութրած ամեննեն ընտիր
հանճարներն մին եր եւ ոգեաց է
մազվել որ սնոր այսպահ տարիէ ՚ի
վիր զրաւած բարձր պաշտամին յաջոր-
դուզներն անոր ամանն խելքով եւ
նըրաւաւութեամիւ բայց ու արիշ քա-
նի մը կողմերէ :

Եւ վրա առաջիկն Աստ իւա-
շոյն կենասդրութիւնը զրելավ անց-
կալ տուրբիւն ՚ի վեր անցած քաղաքա-
կան անցից մէջ հօնդոցելցից բռնած
ընթացից վրայ հետեւեալ գիտուր-
եական կույտ:

“Ֆրանկը-Դեյլուսիական պատերազմ”
մէս և 1856ի դաշնագլուխ թեատր մէջ

բնա մեկը իր անորդած ու թշումանց մեջ մեզուառներին մինչ է:

Խոզրեմ . . . խմբագիր, որ որի զըրութեան ալ անկին մը չնորհնէ համբար նորի մնամ ցեղ անձուուր.

1871 օգոստոս 23 Տիգրան Բաբեկան Խոհեմար

25 օգոստոս 1871 Կ. Պոլս. . . Խմբագիր.

Խնչէս որ դպրոցն ողջի մը յառաջդիմութեան անմիջական միջնո՞ն է, նոյնպէս ալ մատրնը ոչ նուազ նըպատաւը միջոց ճ' է անոր յառաջդիմութեանը. որովհետև պատճառ թիւնը ըկ երի մը եղելաթիւնը կը պատճէ, իսկ թատրնը զայն տեսի կը լուսարանէ իրակնառակէն նիրկայաց քընդոր հասարական թեան առջեւ.

Ահա անցեալ շարաթ երեկոյ (օգոստոս 21) Խովիւսարու Աղիկիւն թատրնը՝ անմանին խօս նի լիս ի ժողովառեան Հրանքի ճիզվութիւն ըրած աշխարհական մէքենայութեանց եւ մերագրդութեանց ճշգրիտ պատճից շերշ կերպի կը ներկայացնէր, որոյ քոյոր իս սկիւսարու հասարական թիւնը անհամբիր կ'ապահէր.

Այս հազուադիւս եւ բոլցախորատ խառը խոր ապաւորութիւն ըրած հանդիսականա վերար որոնք ակներեւ տեսան թէ նիզութիւն թիւնը բաւական ժամանակէ ՚ի վիր մորդ կային թնկերութեան մէջ ճարակ գտած ըստ մագիմի չափեաց եւ եղենակ ործութեանց ահանի աեսարան մ' եր դադամած:

Խնկ ներկայոցման մասին, մեկ յառակ չնարակալութիւնները կը նա սուցանեւը խախ Մէծ. Սիմեոն է վեհետի Սահայէկեանի որ այս աղջօդուա խաղին թէ թարդմանաթեանը եւ թէ ներկայացնանը գեռարութիւնը լսառանձնը էր իւր վրայ երկարութար Մէծ. Զօր քեան, Մատաքան, Գէնկւլսան, Բշտանի, և Ադաման արդոյ գերասաններուն, որոնք որդէն իւնց յառկութեանց մէջ նշանուար հանդիւ առցած են հասարական թեան ամիւն:

Եւսոի, . . . Տէր շշանալով նուց արժանաւոր քաջալերութիւնն, ինդիք մասաւական ըստ ըստ ուղարկութար ուղարկութիւնն, հշերուն մէջն անկին մը շնորհնէ բարեհանիք:

Անով մնամ.

ԽՄԲԱՆԻՐ—ՏՆՈՐէՆ

Ա. Ա. Խոհեմար

Ա. ՊՈԼՏ 21 ՕԿՏՈԲՐԻ 1871

Ի ՑԱՐԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ ԱՐԱՐՈՒՅՆ

ՇԻՐՔԵԹԻ ԽԱՅԲԵՐԻ

ՇՈԳԵՆԱԽՆԵՐՈՒԽ ԵՐԵԵՒԵԿԻ ԺԱՄԵՐԸ

1871 ՕԳՈՍՏՈՍ 18 ՀԱՐԱԲԵՐԱՅԹԻ ՕՐԻՆ ՄԿԱՆԱԼ

ՄԱԿԱՐԵՆ Ի ԱՅ ՎԱՐԱՐՈՒՅՆԻՆ

ԿԵՐԱՅԻ ՕՐԻՆ ԲԱՆՈՒ ՇԱՄԵՆԱՄՆԵՐ

ԺԱՄԵՐԸ ԲԱՆՈՒ ՀԱՅ ՎԱՐԱՐՈՒՅՆԻՆ

ԺԱՄԵՐԸ ԱՐՄԱՆ ՎԱՐԱՐՈՒՅՆԻՆ</p